

բացի Պագուայի համալսարանէն, ուր հայագէս մը կայ — Պրոֆ. Տեզա. Սակայն հռն ալ դժբախտաբար հայկական եւ ընդհանրապէս արեւելքան ուսմամբ զբաղի ուղղող էկայ. տիրող տարրն է լատիներէն եւ յունարէնը, ինչպէս որ Պրոֆ. Տեշ կը գրէ մզի Պագուայէն:

Մենք կը կարծէինք թէ “Կիլիկեան Հայերէնի, Տեղինակը՝ Դոկտ. Karst շատ մ'աշակերտներ ունեցած պիտի ըլլայ, սակայն հիմայ հասու կ'ըլլակ թէ ինչո՞ւ այս այնպէս եղած չէ: Դոկտ. Կարոր երկան ժամանակ աշխատեր է հիւպատուական կամ զիւանաբարական ծառայութեան պատրաստուելու թէպէտ այս Խորհրդէն ես կեցեր է վերջէն, եւ սկսեր Հայուսամակիլը Հայոց կիւաս թթուցած գործն աւարտելու եւ հրատարակելու: Այսպիսով մինչեւ հիմայ վարպետ ըլլալու (Docieren) առիթ չէ ունեցեր, բայց կը յուսայ թէ գարնան արեւելքան լեզուներու եւ իմասնաւորի հայերէնի ուսուցապետ կ'ըլլայ: Դոկտ. Կարոր իւր նամակը կը վերջացրէն սա խօսքերով. “Ես ալ հայերէն նոր ծաղկող բանափրութեան արտաքյ կարգի կարեւոր ըլլալոն վրայ համզուած եմ, եւ մեծապէս կ'ուրախանամ, եթէ ասոր յաջողութեան համար ես ալ նաբարակիս մը կարենամ աւելցընել:”

Պարիսի հասալսարանին, հայերէնի ուսուցապետն է Պրոֆ. Meillet, որ հայերէնի հետառական երեք աշակերտ ունի: Այս աշակերտներէն մին կակասանն ժուովզրդոց բանասիրութիւնը պիտի ուսումնասիրէ, իսկ միւսներուն ընդգրկիլ մասնամիւզերը ծանօթ չեն: Պրոֆ. Մեյլ կըսէ, որչափ կարեիլ է, աշակերտաց ձեռքը հայերէն լեզուաւ գրուած քերականութիւն կը տամա, ինչ ու նոր բնագիրներ, նաեւ թիրմեր ու լրագիրներ: Բայց ընդհանրապէս Գաղղիոյ մէջ հայերէնով հետաքրքրուող քիչ հոգի կայ:

Ուրիշ տոթիւ խօսած ու աեղեկութիւն տուած ենք Արքի են այի համալսարանին մէջ “առ սաս”, Պրոֆ. Bittner հայագէտին սորվող “ապագայ հայերէնագէտներուն, մասն (տ. ՀԱ, ԺԲ, էջ 28):

Պրոֆ. H. Pedersen եւս հրն հայերէնի դաս տուած էքանի մը տարի յառաջ կոպ են-հագի համալսարանին մէջ: Այս դասախութեանց ժամանակը գործածեր է ղեւերմանի Brevis linguae armeniacae grammatica, littera-

tura, chrestomathia (=Porta linguarum orientalium Հար. Ձ.): Պրոֆ. Հ. Պեդերսոնը չըսու ունենալիք ունեցած է, որոնցից մէկը — Bach — առաջին վեցամետակն վերջը՝ գաւառներուն մէջ պաշտօն բնդունելով՝ ուսումնաթող կ'ըլլայ, միւս երկուքն ալ այլիւայլ պատճառներով կոպէնհագէն կը հեռանան, որով երկրորդ կիսամետակն կը մայ միայն մէկ ունկնդիր — Anders Pedersen. — Վերջէն կը դադրեցնէ գասախօսութիւնները, որոնց կը յաջորդեն Մեծ: Հայերէնագէտին այն գեղցիքի ուսումնափրութիւնները, — անհամեմատելի կերպով աւելի օգտագործին ու մեծ ծառայութիւն մատուցանող մեր մայերնի լեզուն քննութեանը:

Ցարկից չկայ թէ կան տակաւին մեզի ծանօթ եւ անծանօթ շատ մը հայերէնի հետառատարակելունից, որոնց մասին խօսին պապագային կը թողունք: Կան առանձնականներու քով սորվողներ եւ նոյն իսկ — — ինքնուտցոյներ: Այս վերջններէն յիշենք միայն վիեննաբնակ պր. Julius Rudolf արքունական պաշտօնեան, որ հայ լեզուն ինքնօգնութեամբ ուսած է եւ գրու հետահանութիւնը առիթն ունեցանալու առիթն ունեցանք . . . :

Հ. Կըցին.

Բ Պ Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ

Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Կ Ա Ը Ն

Լըջորածնակնեն — Հայերէն եւ դրացի լեզուներ. 1:

ՊԱՏՎԱԿԱՆ — Ուսուաստանի կաթողիկեայ Հայերէն. 5:

ԴՐԱՄՄԱԳԻՏԱԿԱՆ — Արշակունի դրամներ — Ժողովագունդանի Արշակունի դրամներ. 9:

ՄԱԾՆԵՆԳՐԱԿԱՆ — Բանագաղցներ Ծևերին Կասարաց Քրնիկունից մի ին մենապատմութ. 15: — Մուսորվիկ Թարգմանիւն եւ իւր երկասիրութիւններ. 19:

ԱՇԳԱՌԱԿԱՆ — Ո՛ղափ ազգային կայ Հունգարիայի եւ Թանախուանակի մէջ. 22:

ԱՅՆՈՒԱԿԱՆ — Հըն հայոց տեղույ անուններ. 27:

ԳՐԱՆՑԱՆ — Ապագայ Հայերէնագէտներ. 28:

ԴՐԱՄՄԱԳԻՏԱԿԱՆ — Արշակունի դրամներ — ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԻ ՊԱՏՎԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԻ ՊԱՏՎԱԿԱՆ ՏԻ ՊԱՏՎԱԿԱՆ

Հ. Ա Ռ Ո Ւ Ե Լ 4. Գ Ր Ո Ւ 2

Վ Ա Խ Ա Ն Ա Ը Ն: Մ Ի Ւ Բ Ա Ր Ի Խ Ա Ը Ն Զ Գ Ր Ո Ւ Ն